

**ՀԱՅ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ
«ԿՈՄԻՏԱՍՍ» ԶԱՅՆԱՊՆԱԿԲ
ԿԱՐՊԻՍ ԱՓՐԻԿԵԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹԵԱՄԲ**

Վերջերս շատ հետաքրքրուած ըլլալով մեր սրբազան ու ծիսական երաժշտութեան նուիրուած ամփոփի սկաւառակներով, ունկնդրեցի բազմաթիւ, կրնամ ըսել հրապարակին վրայ գոյութիւն ունեցող գրեթէ բոլոր արձանագրութիւնները:

Մասնաւորապէս տպաւորուեցայ Սիփան-Կոմիտաս Փարիզի խառն երգչախումբի ամփոփի սկաւառակին, որ Կոմիտաս Վարդապետի հոգեւոր երաժշտութեան եւ կոմիտասեան մշակումով պատարագի հատուածներու նուիրուած է, խմբավարութեամբ Կարպիս Ափրիկեանի:

Որքան ուշագրութեամբ մտիկ ըրի, այնքան աւելի սիրեցի ու յափշտակուեցայ այս մեծապէս յաջող արձանագրութեամբ: Եւ որովհետեւ այս ամփոփի սկաւառակին մասին մանրամասն քննախօսականի մը չէի հանդիպած մինչեւ օրս, որոշեցի քրիստոնէութեան Հայաստանի պետական կրօն հոչակման 1700-ամեակի առիթով արտայայտուիլ այս ամփոփի սկաւառակին մասին:

Կոմիտասեան մշակումով պատարագը գրուած է սկըզբնապէս միմիայն արական ձայնի համար, հաւանաբար այն ժամանակներուն իգական սեռի մասնակցութիւնը եկեղեցիէն ներս արտօնուած կամ ընդհանրացած սովորութիւն մը չէր:

Վարդան Սարգսեան, Կոմիտաս Վարդապետի հինգ սաներէն, պատրաստած էր երկսեռ երգչախումբի մշակում մը: Սակայն Կարպիս Ափրիկեան նախընտրած է Վարդապետին յօրինումը ինք վերարտադրել խառն խումբի մշակումի մը, շատ անգամ եռաձայն մասերը քառաձայնի փոխակերպելով: Անշուշտ այս գործընթացը կը կարօտի գաշնաւորման տաղանդի՝ առանց խաթարելու Վարդապետին ապահոված երաժշտական հայ հոգիին նկարագիրը: Եւ որպէսզի զանազան ձայներու մեղեղիները աւելի ցայտուն դառնան, երաժշտ Ափրիկեան շատ յաճախ ութեակ մը ոստում կատարած է, որպէսզի տուեալ մեղեղին երգողի երգաձայնային հնչածաւալին ամենէն նպաստաւոր միջինը ունենայ՝ լաւգոյնս արտայայտելու համար:

Երաժշտագիտ Ավրիկեանի միտքն ու ուղղութիւնը եղած է հայկական պատարագը ոչ միայն իրեւ եկեղեցական արարողական երեւոյթ ներկայացնել, այլ աւելին՝ մեր սրբազն երաժշտութեան եւ աննման Կոմիտասին արժէքները ի յայտ բերել օտար երաժշտասէրներու մէջ եւս եւ անոնց գնահատանքին արժանացնելու այս աւանդը: Ընթացք մը, որ պէտք է միշտ նպատակակիտ ծառայէ հայ ժողովուրդին փառապանծ մշակոյթին ծանօթացման ու մտահոգէ հայ երաժիշտները, ինչպէս որ մտահոգուած էին արեւմտեան դասական երաժշտները, երբ կրօնական-եկեղեցական երաժշտութիւն մը կը յօրինէին: Անկասկած՝ աւելորդ է ըսել, որ անոնց նպատակը զուտ երաժշտական էր:

Ուստի Ավրիկեան, Կոմիտասեան մշակումով պատարագէն ու հոգեւոր երաժշտութենէն առած է անոնք, որոնք յատկանշական են իրեւ բարձրորակ յօրինումներ:

Ամփոփ սկաւառակին պարունակութիւնը կ'ընդգրկէ հետեւեալ իրերայաջորդ երգերը:

ՕՐՀՆԵՐԳ.- Երգչախումբին կողմէ մեկնաբանուած, փառաւոր, վեհ, ԶՈՒՄՊ ՆՐԲՈՒԹԻՒՆԵՐՈՎ լի հնչողականութեամբ:

ՄԵԾԱՑՈՒՄՑԻ.- Երկսեռ երգչախումբի հարց-պատասխաններով ստեղծուած են յաջող հակադրութիւններ:

Հոս Ավրիկեան աւելցուցած է մէկ տուն, շատ կարճ գտնելով այս հաճելի գործը՝ ըստ բնագրին երաժշտագրութեան:

ԵՐԳ ՈՏՆԼՈՒԱՅԻ.- «Այս խորհուրդ» խորհրդաւոր, գեղեցիկ դաշնաւորումով՝ երգուած երկնային միաձոյլ ձայներով:

ՏԵՐ ՔՈՅԻՆ.- Հրճուագին: Երաժշտական գիծը, որ մեկնաբանելու համար բաւական դժուար կատարողական գիծ մընէ, սայթաքում չէ ունեցած ու յաջող կերպով ծաւալած է:

ԱՀԱ ԱԶԱՏԵԱՆ.- Փառաւոր է: Թենորներու «Լուր Տէր եւ ողորմեա»ները յստակ կերպով ի յայտ կու գան՝ տալով երաժշտական ստեղծագործութեան որմնաքանդակի տպաւորութիւն:

ՍԻՐԾ ԻՄ ՍԱՍԱՆԻ.- Այս «Գանձ Բ.» երկը, հնարագիտականորէն հեշտ, սակայն մեկնաբանութեամբ դժուար է, երգչախումբին եւ մենակատարողին հաւասարակշռութիւն պահելու առումով։ Երգչախումբը միմիայն արական ձայներով՝ ո՞չ կը խանգարէ, ոչ ալ նեղութիւն կը պատճառէ մեներդողին, այլ ցոյց կու տայ ձայներու զսպուածութիւն եւ ներդաշնակ երգեցողութիւն մը։

Սոնա նիկողոսեան՝ թաւշոտ, զուլալ, երկնային հեղութիւն ունեցող քաշողական, քնարական մեցցօ սովորանո ձայն մը։ Ունի նոյնպէս թափանցող յուզականութիւն ու ազնուական փափկութիւն ու իր այս մեկնաբանութիւնը, կրնամ առանց վարանելու ըսել, լաւագոյններէն մին է։

«Սիրտ իմ սասանի»ն կը վերջանայ տօ տոմինանթէի վրայ եւ անմիջապէս «Տէ՛ր ԻՄ ԱՐԺԱՆԻ»ն կու գայ տօ մինութիւնի վրայ ու կու տայ զօրաւոր ցայտուն տպաւորութիւն, կատարողական գովելի որակով։

ԵՐԳ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄՈՒԻ.- Զափազանց դժուար երաժշտական գրութիւն մըն է եւ յիշողութեանս մէջ այսպիսի այլ արձանագրութիւն մը չեմ լսած։ Այս երաժշտագրութեան դժուարութիւնը կը կայանայ իր մոտիւլասիոնին մէջ, յօրինւածքի մէջ թոնալիթէի փոփոխութիւն, տուազլ պեմոլներու (կրկնակ կիսաձայներու) հակադրութիւններով եւ բարձր ձայնանիշներով։

Այս սաղմոսը կը պատկանի Ս. Ներսէս Շնորհալիին, որ Կոմիտասի դաշնաւորման գլուխ գործոցներէն մին կրնամ սեպել։

Պատմութիւնը կ'ըսէ, թէ Հռոմկլայի պարիսպներու գիշերուան պահակները, որպէսզի արթուն մնան, կոշտ բացագանչութիւններ կ'արձակէին, եւ որոնցմէ Շնորհալիի երաժշտական նուրբ ականջները կը վիրաւորուէին ու քունը կը խանգարէին...։ Ուստի, այս դիտումով ան գիշերային երգ մը կը գրէ, որպէսզի զայն երգեն եւ աւելի ներդաշնակութեամբ զիրար արթուն պահեն։ Սակայն այս որակաւոր երգը պահակներու երգեցողութեանէն անդին հրաշակերտ գործ մըն է։

Երկին մուտքը կը սկսի իգական չորսի բաժնուած ձայներով, որուն կը յաջորդէ արականը, դարձեալ քառաձայն։ պատճառ մը՝ որ կը պահանջէ բազմամարդ երգչախումբ մը։

«ԶԱՐԹԻՔ»ՆԵՐԸ խորապէս կը յուզեն, կը փշաքաղեն հզօր կառուցուածքով, ահեղագոչ կը պոռթկան արթնցնելու համար: Իսկ «ՅԱԻԻՏԵԱՆՍ ՅԱԻԻՏԵՆԻՑ»ին կը յաջորդէ «Ա-ԼԷԼՈՒԻԱ»ՆԵՐԸ, որուն կարեւոր մեղեղին վստահուած է թե-նորներուն:

Այս բոլորը սքանչելիօրէն կը զգանք ամփոփ սկաւառա-կի մէջ, որ կը վերջանայ ուրիշ ձայնակայքի թոնալիթէի վրայ, կրկին հզօր, վեհագոչ եւ յաղթական եօթը ձայնաբաժիններով:

Այս գլուխ գործոց յօրինումին մէջ կը կարծեմ, որ Վար-դապետը գտած է իր լաւագոյն մեկնաբաններէն մին:

ՈՎ ԶԱՐՄԱՆԱԼԻ (երգ Զրօրհնէքի)՝ Հոս երաժիշտ-ղե-կավար Ավրիկեան նախընտրած է առաջին տարբերակը, որ շատ աւելի գեղեցիկ դաշնաւորում ունի. Հիացական, երկնային աստուածահրաշ, ճոխ ամբողջութիւն մը:

ԳԵՏ, ՄԻ՛ ԶԱՐՀՈՒԻՐԻՐ.- Կոմիտասի տաղանդին վկայու-թիւնն է, եւ որուն կը յաջորդէ «ԱՅՍՈՐ ԶԱՅՆՆ ՀԱՅՐԱ-ԿԱՆ», փայլուն, ուրախ եւ շնորհալի, ուր ցայտուն են թաւ ձայներու քոնթրփուանթիք երգեցողութիւնը:

Վերոյիշեալ յօրինումները Վարդապետը խառն խումբի համար գրած է:

«ԽՈՐՀՈՒԻՐԴ ԽՈՐԻՆ»ը, երգուած՝ Մկրտիչ Պօղոսեանի կողմէ, եղակի է իր տեսակին մէջ, միշտ ընկերակցութեամբ արական խումբին: Անմիջապէս ըսեմ, որ վերին չափանիշով կը գնահատեմ անոր մեկնաբանած «ՈՎ Է ՈՐՊԵՍ»ը, որուն մասին պիտի անդրադառնամ քիչ ետք:

Ողքան պիտի փափաքէի, որ արական ձայնով ե-կեղեցական երաժշտութիւն երգողներ մտիկ ընէին ու ազդուէին այս շոյող, թաւշային, նուրբ հնչողութիւն ունեցող ոճէն: Մկրտիչ Պօղոսեան՝ օժտուած Աստուածատուը քնարերգական թենոր ձայնով, հոգեշարժ զարգացումով կը յարմարի մեր սրբազան եկեղեցական երգեցողութեան: Բացարձակապէս անընդունելի է եւ խոտոր կը համեմատին գեղջկական, կոկորդային եւ կամ տրամաթիք ձայները: Հոս ալ կրկին արական խումբը զմայլելիօրէն կու գայ ա'լ աւելի արժեւորելու անոր իւրայատուկ ձայնը:

Յայտնի երաժշտագէտ-քննադատ Պլիֆիթ Մասսէն, լսելով ձայնապնակը Փրանսական պետական ձայնասփիւռէն, գովասանքով արտայայտուած է այս գործին մասին՝ նմանցնելով քիչ մը ճեղուալտօ տի Վենողային, ծնած՝ Նափոլի, 1560-ին: Իսկ հանրածանօթ ժան Վիթոլտ, երաժշտական խօսնակ, իր դասական երաժշտութեան յայտագիրներու ընթացքին Ափրիկեանի մէկ համերգին երգեհոնի վրայ նուագուած «Խորհուրդ Խորին»ը ձայնասփոելով՝ հարց տուաւ ունկնդիրներուն, թէ Պախէ՞ն է այս երաժշտութիւնը, թէ ուրիշի գործ է: Այս վկայութիւնները կը բաւեն ցոյց տալու Կոմիտասի միջազգային տաղանդը:

«Այսօր տօնն է», Սոնա Նիկողոսեան կ'երգէ երգեհոնի նուագակցութեամբ, ինչպէս նաեւ Մկրտիչ Պողոսեան՝ «Ով է որպէս» սրբասացութիւնը: «Եւ յարեաւ»ը նմանակումներով արական ձայները կը միանան մեներգողին, յաջող կամուրջ մը նետելով «Հաւատարիմ Եղեւ»ի քառաձայն երգչախումբին, որ շատ մեղմէն մինչեւ Փորթիսիմօ մեկնաբանութեամբ կը ցնցէ ու մեծապէս կը տպաւորէ:

Պէտք է խոստովանիմ. Սոնա Նիկողոսեան եւ Մկրտիչ Պողոսեան՝ այս երկու շնորհալի մենակատարները նպատած են ձայնապնակին կատարողական գերազանց մակարդակին:

Սուրբ, սուրբ. - Հոս կ'ուզեմ արձանագրել նկատողութիւն մը: Երբ պատարագիչը կ'ըսէ. «Եւ ընդ Սերովմէսն... եւ համարձակապէս գոչելով աղաղակել», չափազանց մեղմ «Սուրբ սուրբը» քիչ մը անհամաձայն վիճակ մը կը ստեղծէ պատարագիչի պատգամին: Թիշենք, որ եւրոպական երաժիշտները միշտ sanctus-ները կը մեկնաբանեն զօրեղ ու ուժգին ձեւով: Ափրիկեան այս հակասութիւնը կը ջանայ սրբագրել երրորդ սուրբը:

Ավրիկեան երգչախումբը կը ղեկավարէ իր ճիշդ թոնալիթէին (ձայնակայք) մէջ, երբ ուրիշներ կը նախընտրեն մէկ օքթաւ (ութեակ) ցած երգել: Մեծ Վարդապետին ընագիրին մէջ չկայ ութեակ վար տարբերակը: Առաջին երկու սուրբերը, այս երկայն շունչ պահանջող երաժշտական նախադասութիւնը, իգական գեղեցիկ, խորհրդաւոր մեղմ սկիզբը, երկնային, անբիծ նուրբ հնչողութեամբ կատարուած են: Սիրողներէ բաղկացած այս երգչախումբը արհեստավարդ մակարդակին բարձրացուած է՝ շնորհիւ խմբավարին:

Հայր Կոմիտաս Վարդապետի Փարիզի առաջին համերգի (1 Դեկ. 1906) յաջորդող օրերուն ֆրանսական մասնագիտական երաժշտական մամուլը՝ «Լը Քուրիէ Միւզիքալ» թիւ 24 (15 Դեկտեմբեր 1906) «Լը Կիտ Միւզիքալ» թիւ 23-24 (9 Դեկ. 1906) եւ «Լ'օրօր» օրաթերթը (21 Դեկ. 1906), Հիացումով կը խօսի Համերգին՝ մասին՝ գովելով եկեղեցական արարողութեան եղանակներու քաղցրութիւնը, վեհութիւնը, ներդաշնակութիւնը եւ Վարդապետին հանճարը:

«Լը Մոնտ Միւզիքալ»ին մէջ Ա. Մանֆոյի ստորագրութեամբ կը կարդանք. - «Ահա նորութիւն մը, յայտնութիւն մը, որ մեզ կը տանի հեռու եւ ապրիլ կու տայ մոռացուած ժողովուրդի մը կեանքով... եւ միթէ՞ դեռ մարդ չի տեսներ այն երկար սեւ ուրուականին կիսադէմքը, որուն բարձր վեղարը աւելի կ'երկարէ անոր ստուերը, դեռ չե՞ն զգար այն երգերուն խորհրդաւորութիւնը, այն քաղցր մելամաղձուութիւնը, այն հնչուն ճոխութիւնը, որ կը խնդրէ Ամենակարողէն կամ կը գովէ բնութեան գեղեցկութիւնը»:

Եւ կամ Լուի Լալուայի «Լէս Մերքիւր Միւզիքալ»ի մէջ «Այս մեղեդիները քնքուշ ելեւէջներով եւ ընտիր, ճըկուն ու կենդանի կշռոյթով՝ երաժշտութիւն մըն է, որ կը

բխի ամբողջովին սրտէն եւ կը հոսի ինչպէս թարմ ջուր, վճիտ եւ լուսաւոր: Այս երգերը արեւ ունին, ուսկեզօծ պարզութեամբ, ամբողջովին երկնային, որուն ջերմութիւնը գգուանք մըն է ձիւնապատ գագաթներու, սաղարթագեղ անտառներու եւ խոխոջացող վտակներու փայլով: Թերեւս սխալ չէ ոմանց կարծելը, թէ երկրաւոր դրախտը Հայաստանի Արարատ լերան ստորոտն էր...»:

Պատարագի երգերը, նոյնպէս՝ բոլորովին ազգային ժողովրդական, չունին ամենեւին այն երկչուտ յարգանքը, որ կը կեցնեն նոյնիսկ յուսոյ եւ վստահութեան ժամերուն: Անոնք հոգիի զեղումներ են, որոնք կը բանան ամբողջովին իր Աստուծոյ առջեւ եւ Անոր կը մատուցանեն սիրոյ ամբողջ թափով իր բոլոր խորհուրդները եւ իր կեանքը ամբողջութեամբ: Մարդ կը զգայ ջերմ, խորհրդաւոր հաւատքի թրթուացումը, որ առանց ջանքի, հիացումի կատարները կը հասնի:

Դժուար է զանազանել Ռընէ Մարթայեանի անուշ ձայնը Պողոսեանի հետ՝ իր յաջող ու գնահատանքի արժանի «Միայն Սուրբ», «Հոգի Սուրբ», «Ամէն Հայր Սուրբ» երգերով:

Մեներգող Մարիօ Հանիոթիս «Օքնեալ Հայր Սուրբ, Որդիդ Սուրբ, Հոգիդ Սուրբ» շարքին մէջ պատարագիչի եւ սարկաւագի բաժինները ստանձնած է առինքնող ձայնով, յստակ, յաջող առողանութեամբ: «Եղիցի»ին մէջ շատ աւելի զգալի է առողանութեան ճշգրտութիւնը:

«Տէր ողորմեա» մեներգը, երգեհոնի մեղմ ընկերակցութեամբ երգուած է Սոնա Նիկողոսեանի թախանձագին, աղերսային թոփչքով վճիտ եւ յուղիչ ձայնով. չեմ կարծեր, որ աւելորդ է անգամ մը եւս կրկնելու, որ կատարողական լաւ մակարդակով ի յայտ կու գայ իր տաղանդը այս ձայնապնակին մէջ: Բնականաբար պիտի նախընտրէի, որ երգչախումբը ընկերակցէր անոր:

«Քրիստոս Պատարագեալ - այս քոնթրփուանթիք (մեղեդիակերտ բազմաձայնութիւն) բազմերգագրութիւնը անգամ մը եւս կու գայ ապացուցելու ստեղծագործ հանճարը Վարդապետին: Լսած եմ զանազան ձայնագրութիւններ, սակայն այս ձայնապնակին տպաւորութիւնը տարբեր է: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ քիչ մը աւելի աշխուժ քան բնագիրը՝ կու տայ ճոխ ֆուկաթոյի տպաւորութիւն: Հակառակ անոր որ բոլոր երաժշտական գիծերը զատ-զատ կ'իմանանք, անոնց ներդաշնակութիւնը պահուած է եւ կը վերջանայ «ԱԼԷԼՈՒԻԱ»ի ժայթքումով եւ միշտ պապակը կու տայ կրկին լսելու:

Ամփոփ սկաւառակը կը վերջանայ «Ամէն եղիցի»ով, փայլուն, լաւատես, ամբողջ երգչախումբին միաձայն վերջաւորութեամբ, կարծես օրաթորիոյի մը վերջանուագը ըլլայ եւ այդ իսկ պատճառով է, որ ձայնապնակը կ'ունկընդըրուի ամբողջութեամբ, առանց դոյզն յոդնութեան, ձանձրոյթի ու քնաբերութեան: «Փառք քեզ տէր»ը կը յիշեցնէ մեզի, թէ վերջ ի վերջոյ հայկական հոգեպարար պատարագ մըն է:

Այս գրութեամբ արտայայտուեցայ խմբավար Կարպիս Ավրիկեանի բացայայտ ղեկավարի տաղանդին մասին, յառաջիկային պատեհ առիթով պիտի անդրադառնամ այս ինքնատիպ երգահանին:

Կը կարծէի, որ այս ձայնապնակը հեշտութեամբ պիտի գտնէի՝ նուիրելու ծանօթ անձերու. սակայն աւաղ, ցաւօք սրտի սպառած է:

Այս առիթով կ'ուզեմ ջերմ փափաքս ու մաղթանքս յայտնել երգչախումբին ու անոր տաղանդաւոր ղեկավարին, որ վերստին տրամադրուի 1700-ամեակի առիթով այս բարձրարուեստ կատարողական ձայնապնակը, որպէսզի կրկին անգամ հայուն հոգեկան ներաշխարհը լեցուի հոգեթով ու սրբազան երաժշտութեամբ, իրաւ երաժշտութեամբ, զոր Վարդապետը կ'ապահովէ հայ երաժշտութիւնը՝ Հայ եկեղեցւոյ մէջ: